

ԳՐԱԽՈՍՏԱԿԱՆ

Աղոփակեանաւ ԱրշանԱդրբութիւնների
Վերթանելիքներ: Ա. Գ. Արտահամեան,
Փոքր ուրածալ, բարձրակազմ. Եջ 96.
Ակադեմիական պատմագրական աշխատավայր: Եղանակական պատմագրական աշխատավայր: Եղանակական պատմագրական աշխատավայր:

Աշխատավայրի թէկւ ռուսերէն, սահայն ունի հայերէն և անդլերէն ամփոփումներ:

Վերջին երկու տասնեակ և աւելի տարիներու ընթացքին դանազան լեզուներով բաւական բան հրատարակուեցաւ աղոփակերէն զիր ու զրականութեան մասին: Հստ իս մեծագոյն բաժինը նիւթին լուրջ նպաստ մը բերելու համար՝ Հայ բանասիրութեան կատարած պրագումներն ու հրատարակութիւնները եղան: Արբահամեանի ներկայ աշխատավայրի նպաստ մըն է նիւթին և նոյն ատեն ապացոյց մը եւս՝ որ Հայ բանասիրութիւնը յետին նպատակներ չի հետապնդեր քննելով և ուսումնասիրելով աղուանական զիր ու զրականութեան շահագրգոռ նիւթերը:

1938ին զրացի հայագէտ փրօֆ. Արութաձէի զիւտը Երեւանի Մատենադարանին թիւ 7117 ձեռագրին մէջ՝ աղուանական զիւրերուն, և յետոյ ալ 1956ին իմ հրատարակութիւնս ձեռագրաց իմ հաւաքածոյիս մէջի 1580էն ձեռագրէ մը նոյն զիւրուն վերստին զտնուելուն առթիւ, այլևս տարակոյս չթողուցին որ Եղած էր աղուանական այրուրեն (Մերուպ Մաշտոցէ յղացւած): Բազմահմուտ բարեկամիս՝ Արութաձէի այդ զիւտէն վերջ Մինդեշառուրի սկզբումները յայտնաբերած էին (1948) արձանագրութեանց հատակուորներ, որոնց ոմանց աղուանական ըլլալը ընդունուեցաւ և Արբահամեան ալ ձեռք դարեկաւ անոնց վերծանութեանց և արդիւնքը կ'ըլլայ ներկայ շահեկան հատորիկը:

Տարակոյս չկայ որ աղուանական զիւրուն յղացման համար Մերուպ Մաշտոց ի մտի ունեցած է իր նախատիս դարձեալ

իր ստեղծած հայերէն զրերը: Աղուանակամ արձանագրութեանց հասակուորներուն հետ զրեթէ հաւասար թիւով հայերէն արձանագրութիւններու ալ դանուիլը կը հաստատէ որ Աղուանքի մէջ երկու լեզուներն ալ կը գործածուեին:

Աղուանք Անձեմը Գրամանութեան ՀԱՐՑԵՐԻ ՇԱԽԹԱՅԻՆ Ակադեմիական պատմագրական աշխատավայր: Եղանակական պատմագրական աշխատավայր: Եղանակական պատմագրական աշխատավայր:

Արժէքաւոր աշխատավայրին մըն է որ Մնացականեան մեզի կու տայ շատ ձեծած Աղուանքից զրին և զրականութեան մասին: Տեսութիւնները որ ան այս հատութին մէջ կը ներկայացնէ մեծագոյն մասամբ առողջ են և ընդունելի:

Ներածութեամբ նախ կը ներկայացնէ Աղուանքից զրի գոյութեան հարցը: Կ'ընդունի վաւերականութիւնը Զ. Մուրենանցի նախկին և այժմ Երեւանի Մատենադարանի թիւ 7117 ձեռագրին Աղուանական զիւրերուն (ինձի հասկնալի պատճառներով, յարգելի հեղինակը չի յիշեր ո՛չ իմ հաւաքմանս ձեռագիրին Աղուանական զիւրերը և ոչ ալ այդ մասին իմ կատարած հրատարակութիւններս: Իմ ձեռագրիս Աղուանական զիւրերուն մասը ըստ իս օրինակած ևն Մատենադարանի թիւ 7117 ձեռագրէն 1580ական թուականներուն): Կ'ընդունի նաև Մինդէշառուրի պեղումներուն ընթացքին զտնուած աղուաներէն արձանագրութեանց կտորներուն վաւերական ըլլալը: Կը նչէ որ աղուաներէն ձեռագիրներ չեն հասած մեզի. բան մը, որ դրական կամ բացասական նշանակութիւն չունի աղուանական զրչագիրներու գոյութիւն ունեցած կամ գոյութիւն չունեցած ըլլալուն համար: 5-7րդ դարերէն, երբ աղուանական ձեռագիրներ կրնային պատրաստուած ըլլալ, նոյնիսկ հայերէն ձեռագիրներ հասած չեն մեզի, և ոչ իսկ պատառիկ մը Մեր

բոլ Մաշտոցի սրբազն ձեռքէն, որով զարժմանալի չենք զաներ որ 5-7րդ դարէն աղուաներէն ձեռագիր (և ոչ այ աւելի վերջէն) չէ հասած մեզի: Աղուաներէն վը-րականաթիւն, և որով ձեռագիրներ, 8րդ դարէն և վերջ չեմ կարծեր որ գոյութիւն ունեցած կրնային ըլլալ: Մնացականեան արդարեւ առ այս զործածուած փաստերը, որպէս Գիրք Թղթոցէն, Շիշ իւղոյ զրութիւնը, կատարելապէս կը ջրէ:

Թէ ինչո՞ւ աղուաներէնը որ անուրանուիօթէն զիր ունեցաւ, անհնատացաւ իր վրական լեզու, ասոր կը պատասխանէ Մնացականեան սապէս. «Ճիշտ է, Մեսրոպ Մաշտոցը և ժամանակի միւս զործիչները հոգացել էին, որպէսզի աղուանական կամ աղուաներէն զորութիւնն էլ զարդանար, սակայն, պատմական իրադրութիւնները նրան զրել էին փակուզու առջեւ:

«Խօսքը վերաբերում է Պարսիկների, Հոների, Արարների և այլ բոնականների անընդմէջ ասպատակումներին, կրօնական ու ազգային հարածանքներին, որոնց պատճառով, ի վերջոյ, աղուանական ցեղախումբեր տարբալուծուեցին և պատճութեան սապարէցից վերացան: Փոքր դեր շխազացին այդ տառմով նաեւ քրիստոնէական եկեղեցու ուղղափառ ու քաղկեդոնիկ թեւերի միջեւ եղած յամառ գոտեմարտերը:

«Ուստի 5-րդ դարի սկիզբներին հիմնաւորուած աղուաներէն զիրն ու զորութիւնը, տեղի Հայ զորութեան կողքին, որո՞ւ զարգացում և համեմատարար սահմանափակ օգտագործում ունենալուց յևոյ, աստիճանաբար թեւակոխում է իր անհնատացման շրջանը՝ մատնուելով մասացութեան» (Էջ 20):

Շատ զարժմանալիօթէն զեռ 1962ին հրատարակուած «Բազմավիզոցի թիւ 9-12ին մէջ իմ «Ա. Մեսրոպ Մաշտոց և Աղուանեական Գրերը» (Էջ 247-252) փոքրիկ գըրութեան մէջ կը զրէի. «Մտիպուած ևնք բութեան մէջ կը զրէի. «Մտիպուած ևնք բութեան որ Մաշտոցէ հնարուած աղուանեակագրել որ Մաշտոցէ հնարուած աղուա-

նական զրերու զիւտէն վերջ, երբ այդ զրերը սկսան զործածուիլ, և հաւանաբար շատ տարածուած չէին զեռ, յանկարծ քաղաքական կամ զինուորական հարոււած մը երկիրը երկինքովց» (Եւայլն, Եւայլն, Էջ 251, Ա. սիւն.): «Աղուանական զրերու զործածութիւնը վերջ դառւ, և Աղուաները մշակոյթով և կրօնով հայացան» (Անդ.): «Դժուար ովտոի ըրլայ դանել առենը՝ երբ Արար ներխուժումներ պատճառ եղան որ Աղուանները սերուորէն կապուին Հայոց: Այդ պատճառաւ, հազիւ երկու հարիւր տարեկան աղուաներէն զիրն ալ, գըրականութիւնն ալ տեղի տուին հայկականին» (Անդ, Բ. սիւն.):

Գուցէ ովէտք է հաւատամ որ յարդելի հեղինակ Մնացականեան «Բազմավիզոց» չէ կարդար և բոլորովին անծանօթ է Աղուանից զրերու մասին իմ զբածներուս: Այստեղ ովէտք է հաւատամ, եթէ չկասկածէի ուրիշ պատճառի զորութեան մասին, քանի որ իմ նիւթերս յանախ կ'օպտագործը ըլլալին և հազուազէազօրէն կը յիշուին (Եթէ երբեք կը յիշուին) և յիշատակութեանց մէծ մասը աւելի բացատական ըլլալու պայմանաւ:

Մնացականեան յաջորդ էջերով նկատի անի Աղուանից աշխարհի կազմաւորումը և սահմանները: Ան յաջորդ է իր վերլուծումներուն և եղակացութեանց մէջ ու պատշաճօրէն Տրեւերի, Կրիմսկիի և նթագրութիւնները չեղեալ կը նկատէ:

Չեղինակը շարունակելով իր շահեկան պրագտումները, Էջ 42ով կը սկսի խօսիլ այդ ըթանեներուն կամ զաւաներուն բընակչութեան լեզուին մասին: Հաս ան նկատի կ'առնէ Զաքարիա Հուետորի (Մարտիոյ և պիտուապոս, մատնագիր նրդ զարու կէսերուն) մէկ վկայութիւնը (առուերէն 1941ին հրատարակուած աղրիւրէ մը) ու թէւ ինքնուրոյն այլ սակայն անընդունելի փաստարկութեամբ մը անընդունելի կը նկատէ վկայութեան նպաստաւոր ըլլալը աղուաներէնի գոյութեան: Եւ սակայն Զաքարիա Հուետորի իր «Ժամանակագրութեան» մասին գաղաքանական գոյութեան:

թեմա՝ մէջ կը զրէ որ Հիւսիսային կողմքը և Զայտառան երկրին մէջ Առանի երկիրը կը դանուի, իր սեփական լուսուով» (Անդրեյին թարգմանաթիւն, Լոնդոն, 1899, էջ 328): Նախ աւելցնանք որ թարգմանիչները Առանով Բաղկան կը համեման: Մնացականեան Առանը Աղուանք կը նկատէ: Մէնք հու միայն նշել կ'ուզէինք որ մկայութիւնը Զաքարիա Հոկտոբրին դոնէ անդրէցն թարգմանութեան մէջ տարակոյս չի թաղուր որ Աղուանք իրենց սեփական, յատակ լեզուն ունէին: Խակ դայով Սիւնիքի մասին Զաքարիայի վկայութեան, որ Մընացականեան անձիչդ կը նկատէ, առաջսէ անդրէցն թարգմանութեան մէջ: «Եթական երկրն, խրայտառէկ (կամ սեփական) լեզուով, հաւատցեալ ժողովուրդ մը, և հոն կան նաև հեթանոսներ անդրնակող» (էջ 328): Հոս Զաքարիա չ'ըսեր որ Սիւնիքի լեզուն հայերէն չէր, այլ միայն կ'ըսէ որ Սիւնիքին իր յատուկ լեզուն ունէր, որ կընայ բնականարար հայերէնը ըլլալ: Մինչ Առանի (Աղուանքի) մասին խօսած տաեն, ինչպէս տեսանք, կը վկայէ որ թէւ տարիկա Հայաստանի մէջ դանուող երկիր մըն է, այլ իր սեփական լեզուն ունի, որ որոշ է թէ հայերէն չէր: Շահեկան է որ Զաքարիա Հոկտոբր կը յիշէ Առանի (Աղուանքի): Եպիսկոպոս մը Կարդուատատ, որ ըստ անզիւցի թարգմանիչներուն կազմուած է հայերէն կարդալ և Աստուած բառերէն, և ըստ իրենց տեղեկութեան՝ կարդալ՝ կոչել կը նշանակէ, ինչ որ սխալ է: Զաքարիա ինքն խակ կ'ըսէ որ Կարդուատատ յունարէն Թէօքրէթօս կը վերծանուի: Կարելի է որ յունարէն բնագրին մէջ աղաւաղուած ըլլայ օրինակութեանց տաեն եպիսկոպոսին անունը (Կարդուատատ), որուն մէջ ինքը ոչ կարդալ և Աստուած, և ոչ ալ կոչել և Աստուած բարդութիւնը կը տեսնեմ: Նոյն տաեն, ինդիր է թէ Կարդուատատ հայերէն է թէ աղուաներէն, այդ մասին Զաքարիա ինքրան մը չ'ըսեր, միայն հաստատելով որ Կարդուատատ յունարէն կը նշանակէ թէօքրէթօս: Վերջապէս, նոյն այս կողմէրը Զա-

քարիա կը յիշէ քորողաւթեամբ (և կրտմիսարէ եկեղեցիի մը շինութեամբ) ծանութերից Հայ եպիսկոպոս մը Մակու անձեւի անաւանով(1): Աղուանակիոսութեամբ զրազողներուն ուշադրութեան կը յանձնեն այս Կարդուատատ և Մակու եպիսկոպոսաները:

Մնացականեան յաւ կերպով կը յանձնարէ իր տեսութիւնները Աղուանք Հայոցի մասին, խոչոր նպաստ քրիստով Հայուանի աշխարհագրութեան և անոր Հիւսիսային սահմաններուն մասին: Շատընարի է իր տեսութիւնը և ձիչը (էջ 82) Միհրանոյն եկուոր տոհմին Աղուանից մբրայ իշխելու ճիզերուն մասին: Որեւէ ճիզ խիստ որոշ կերպով Հայկաղնեաց Առանշահիկներու Հայ չըլլալուն մասին՝ պատմութիւնը կամ խարդախիլ և կամ չհամելնալ է: Բարակը գերող Ասէլ Մմրատան, որուն մասին մենք ալ դրած ենք, Հայկաղնեան Առանշահիկներէն էր (առև ի՛ «Բարակ և Ասէլ իսկն Աղբատ», «Բազմովկէպ», 1958) և սխալ է Ասէլ Մմրատան կամ Առանշահիկները Բազմատանեաց տոհմին պատկանելու վարկածը: Բազմատունիները ջանացած են անոնց տիրել, կոռուծ են երեխներ անոնց դէմ և նոյն իսկ Առանշահիկներէն կուրցուցած են:

Էջ 87ով կը սկսի Աղուանից աշխարհի գորութեան մասին 5-13րդ դարերուն: Կը սխալի Հ. Տաշեսոնի դործը կոչելով «Ակնարէ մը Հայ հնագիտութեան վրայ», որ պէտք է ըլլայ «... հնագրութեան վրայ»: Երուսաղէմի Պանդա վանքի խճանկարին «... և զերանիի հարս եսպազան...» դժուար թէ նոյնացուի Աղուանից աշխարհի թարգաւոր Արսվաղէնի կամ նոյն խակ կավաղէն-Եսվաղէնի հետ, որովհետեւ խրճանկարինը «... հարս եսպազան...» է,

(1) Ամացականեան (էջ 151) նկատի ունի Զաքարիա Հոկտոբրի այս վկայութիւնը: Սակայն իր գործածուած ապրիւը կ'երեւի քէ Կարդուատ (Կարդուատատ) և ալ ըստ անզիւրէն քարգմանութեան) և Մակու (Մակու —հայականով— փխամ անզիւրէն քարգմանութեան) լը նշանակէ:

մինչ «... թաղաւոր որ Արտվաղէն... (Ես-
վաղէն) ...» արական է :

Մնացականեանի տևութեան հաստա-
տութիւնն է իր վերլուծումը, էջ 141էն
ոկտեատ : Լուրջ եւ ամբակուս կերպով կը
հաստատէ իր վարկածը, այլուս խերացի
ընդդիմութեան տեղիք շատրուի :

Արժէ քաւոր ուսումնասիրութիւն է ինք-
նին Համամ Արեւելցիի (Բագրատունի)
մասին հատուածը : Ցանկալի պիտի ըլլար
իրմէ ունենալ զատ հատոր մը բոլորովին
և աւելի մանրակրկիտ կերպով պատրաս-
տըսմած Համամ Արեւելցիի մասին, տալով
նաև անոր խիստ կարեւոր զործերան (որ-
պէս է Քերականութեան մեկնութիւնը,
որտէ օգտուած է Յովհաննէս Երգնկացի Պը-
լուովը և հաւանարար Յովհաննէս Երգնկացի
Ծործորեցին ալ) նկարագրականնը :

Հատորին վերջը կան յաւելուածներ, ո-
րոնցմէ առաջինը՝ շահնկան «Ուտիք եւ Ռւ-
տեցիներ» խորագրեալ մասն է :

Մատենագիտական եւ յատուկ անուն-
ներու ցանկով կը փակուի այս խիստ շահն-
կան հատորը, կարեւոր նպաստ մը աղուա-
նագիտութեան :

ՀԱՅՈՅ ԳԻՒՅ : Կարօ Տիրատուրեան :

Քառածալ, լարակազմ, էջ 148: Երեւան,

1963:

Հայոց Գիւյը զեղարուեստական տառա-
ձեւերով ներկայացուած է այս հատորին
մէջ : Խնամով աշխատուած եւ զունաւոր
այս հրատարակութիւնը կը յիշեցնէ իչո
դար եւ աւելի առաջ զեղագրական տես-
րակները, երբ զպրոցներուն մէջ կ'աւան-
դըւէր զեղեցիկ զըելու արուեստը : Որքան
որ գիտեմ, այժմ աւելի կարեւոր նիւթեր
կը դրաւեն աշակերտներու ուսմունքը եւ

զրեթէ լքուած է զեղագրութիւնը, իսկ զե-
ղագրութեան նուիրուած հրատարակու-
թիւններ արդէն զադրած են երեւալէ :

Տիրատուրեանի ներկայ զործը անուրա-
նութիւնն ճաշակաւոր է, թէւ զժուար է
զիտնալ թէ հրատարակութիւնը ի՞նչ բանի
պիտի ծառայէ : Մենք ալ կը ձայնակցինք
մեծ արուեստագիտ լը . Սարեանի ստորագ-
րած յառաջարանին, երբ կ'ըսէ թէ Տիրա-
տուրեան խզմամիտ զեղագիր մըն է, ար-
դէն ատարիներով իր ճաշակաւոր տիտղոսա-
թերթերով եւ կարգադարդերով զնահատե-
լիորէն բարձրացուցած Երեւան տպագ-
րւած զիրքերու զեղարուեստական երե-
ւայթը : Եոյն ատեն թանք որ հատորին մէջ
ներկայացուած զեղագիրներուն մեծամա-
նութիւնը աւելի ընդունելի պիտի ըլլար
1800ական թուականներուն քան թէ մեր օ-
րերուն, երբ միզ կը թափուի զեղեցկու-
թիւն գտնել անխճողեալ եւ ոչ բարդ զար-
դագրերու մէջ եւ անոնցմով չեշտելու մեր
օրերուն յշացուած եւ ներկայացուած զրա-
կանութիւնը :

Անարակոյս կը զնահատենք Տիրա-
տուրեանի մեծ աշխատանքը, զովելի ցան-
կութիւնը՝ զարդարերու զործածութիւնը
մեր մէջ քաջալերելու : Կ'ընդունինք որ ճա-
շակ, երեւակայութիւն եւ տաղանդ ունի,
սակայն թող չնեղուի եթէ մեծապյն մա-
սամբ իր վաստակը անտես առնուի արտօ-
սահմանեան հրատարակութեանց Համար-
հեղինակներ յաճախ նիւթապէս չեն կրնար
իրենց երկերը հրատարակել տաւ . եւ եթէ
կան որ պիտի ուղին զեղարուեստական
տարագ մը հաղցնել իրենց զրական կամ
բանաստեղծական գործերուն, անոնք ալ
իրենց մէկ ծանօթ նկարիչ-արուեստագէ-
տին պիտի զիմէին, որպէսզի իրենց զոր-
ծին տպագրական տարագը աւելի արդիա-
կան ու անմիջական ըլլար :

Յ. ԳիհիմՏէԱՆ